

ՆԵՐՍԵՍԻԱՆԻՆԻ ԿՐԹՈՒՆԻ ԿՐԹՈՒՆԻ  
 ՀԵՂԻՆԵՆԻ ԿՐԹՈՒՆԻ ԿՐԹՈՒՆԻ  
 ԱԶԳՈՍՏԻՆԻ ԿՐԹՈՒՆԻ  
 (Շարունակութիւնն)

Ան խնդրէն, զոր մանաւանդ կը փնտռեր ու կ'ըսէր, թէ սոլորուածիւն չէր մինչև հիմակ որ մենք տէրութեան ժողովքին մէջ մաս ունենանք՝ ուրիշ մաս չենք կրնար հետեւընել, եթէ ոչ ան, որ արդէն ներս մատուցած աղերսագրին վրայ — որ շատ վեր է վերայ մաս էր — տեղեկութիւն ունէր: Երանի թէ զանկէպ ներս մատուցած չըլլայինք, որովհետեւ չէ թէ օգուտ հասցա փնտս պատճառեց մեր հասարակութեան: Եւ կրնանք վախ ունենալ, որ անոր պատճառաւ՝ հիմակ այս մեր առածն ալ մեկդի դրուի: — Ամենուն կարծիքն ան է, որ մեր խնդիրն արդէկ վերջ պիտի ունենայ: Ասկայն աղօթքը ընելու ենք, որ Աստուած թագաւորին սիրտը դարձնէ զեպ ի մեր ազգն, որ ասկից ետքն ալ, մեր փոքրիկ ժողովրդեան հովին ըլլայ:

Որովհետեւ հին աղերսագրին համար, թէ Արտեալ ու թէ Վիեննա շատ զարայացած էին — իմանալու համար թէ՛ ինչ աղերսագիր էր այն — օրինակ ուզեցինք ատենագրէն: Եւ հաղորդեց մեզի թէ ան է, զոր անցեալ տարի Ա. գոստոսին շինեցինք եւ Էնչէտիին թողուցինք, որ ներս տայ: Չէ թէ միայն անցած տարւոյն աղերսագրին ձեռքովն, հասցա այս նորովն ալ — զոր պաշտօնարան տանելով՝ խնդրեցինք ատենագրին որ ընդունի — իմացանք թէ տակն ու վրայ եղած են Դրանսիոսի թողուցիք: Հիմակուանովն՝ ալ աւելի պիտի այլայլին: Բայց ճար չունինք, որովհետեւ մենք, մեր ցաւն, եթէ որ անոր գեղ մը կ'ուզենք գանել — պէտք է որ այս կերպով ցուցնենք թագաւորին: Զրուակուան աղերսագրին օրինակն, ինչպէս նաեւ գրութիւնները Ս. Գրիգորին թողուցինք, որ Հրոմանոսդ իրկէ: Գործքին պատրաստութեանը համար ժամանակ պէտք եղաւ: — Էնչէտի գործակատարն այս բանին անյարմար ըլլալը չէ թէ միայն են, այլ Գուք ալ պիտի տեսնէք: Ինչ, չէ թէ միայն այդպիսի բաներու մարդը չէ, հասցա անձարակին մէկն է, ամէն բանն վախճող, եւ կարողութիւն չունեցողին մէկը: Չեմ կրնար ըմբռնել, թէ հասարակութիւնն, այսպիսի մարդու մը ձեռք, ինչպէս իր նպատակին պիտի կարենայ հասնիլ: — Եւ որովհետեւ յայտնապէս տեսանք, թէ իրով գործելը շատ փորձաքաւոր

մաս է, հարկ եղաւ որ զինք թողունք: Արքունեաց եւ հունչարական պաշտօնարանին գործքերը խնդրեցինք իր ձեռքովն: Եւ ոչ ալ գիտե ողորմելին, թէ ատենը ուր կը սխմին: Ուստի եւ հարկ եղաւ որ նորէն Գույանովիչին աղաչենք: Եւ այսպէս ինք գործք մտնելով՝ մեր խնդրուածքն առաջն առինք: Հիմակ իրեն յանձնեցինք, որ միշտ հսկէ, աչքը բանայ, եւ ընդ տեսնելը թէ բանն ուր կը հակի, անմիջապէս շեղի տեղեկութիւն տայ: Այնէկ եղաւ որ Էնչէտիին հետ խառնակութիւն չունեցանք: Կը խնդրեմ, թէ որ ուրիշ անգամ, մեկու մը բան մը կը յանձնէք, աւելորդ գրութիւններով ուրիշն մըն ալ նոյն բանը չչանձնէք. մանաւանդ այնպիսի մարդու մը որ բանն չի հասկնար: Որովհետեւ ասանկ երկդիմի ծածրով՝ չէ թէ միայն գործքն աւելի գէշ կ'ըլլայ, հասցա կրնայ նոյն իսկ անձին, այնպիսի բան մը հասնիլ, որ թէ վատարին թէ մէջ ազատութիւնը կորսնցնէ: Կը խնդրեմ ժամանակէ ժամանակ գրեցէք Գույանովիչին, որ իբնդրոյն վրայ Չեզի տեղեկութիւն տայ, եւ իրեն յանձնեցէք, որ արիւտութեամբ գործքին հետամուտ ըլլայ: Աս անգամ իրեն 40 օսկի, 8 ֆունտ շարք եւ 25 ֆունտ խահուէ տուինք, հին բաժնելու համար, ուր որ հարկաւոր տեսնէ:

Ասկից յատալ մատուցուած աղերսագրին որպիսութեանն ու նիւթոյն վրայ տեղեկութիւն չունինք: Վասն զի չենք գիտեր թէ ուր է եւ ինչ կը տարուակեր: Բայց Յովանեանցին նամակէն եւ ուրիշ պարագաներէն կրնանք հետեւընել, թէ ազգայնոց այդքէնածնութեանը՝ զինուորաց բնակութիւն ու տեղ շտալու, նախամուքի ծառայութեանն ազատ ըլլալու եւ ուրիշ՝ շըրջալայ ազգաց հետ հաւասար իրաւունք ստանալու վրայ պէտք է որ եղած ըլլայ: Եւ աս էր ահա պատճառն, որ թէ Դրանսիոսիանիոյ ժողովրդոց եւ թէ Վիեննայի մէջ մեծ անհաստատութիւն պատճառուէր:

Հայերն իրօք անհանգիստ ու ցաւած էին եւ ոչ առանց պատճառի. վասն զի ամէն ծանրաբեռնութիւնները կրելու մէջ հաւատար էին ուրիշ ազգայնութեանց հետ. իսկ պաշտօնի մը հասնիլ, յատուկ երկիր ստանալ, սեպհական ազատութիւնին վայելել չէին կրնար այնպէս, ինչպէս մեկու շըրջակայ ազգերը: Ասկից էր որ — ինչպէս կը տեսնենք — շարունակ թէ գաղտնի ու թէ յայտնի նամակներով՝ պաշտօնարաններուն, Դրանսիոսիանիոյ վերին կառավարութեան, արքունեաց ատենագրպին եւ նոյն իսկ կայսեր մտադրութիւնն իրենց վրայ կը գար-

ձընէին: Աս նամակներով՝ եւր մէկ կողմանէ  
 Եղիսարեթուպոլսեցիք կը բանային իրենց վեր-  
 քերը, մէկալ կողմանէ գորման կը փնտռէին  
 իրենց բացած վէրքերուն սպեղանիք մը գտնելու:  
 Բնակն է, որ պայպիտ ձամբաներով ու  
 ասանկ միջոցներ բանեցընելով թէ՛ Լուծարա-  
 ցոց, թէ՛ Սարսուացոց եւ թէ՛ Վալաքներուն  
 ատելութիւնն իրենց դէմ կը բռնէին:

Աս բսածներուն վրայ Տաղիւ թէ՛ երկու  
 տարի անցայ, գործունեայ, բայց նեղսիրտ ազ-  
 գայիք ուրիշ աւելի դժուարին բանի մը ձեռք  
 զարկին: Իրենց՝ շըջկայ ազգայնութիւններէն  
 ունեցած անկախութիւնն ու կայսերական տան  
 ունեցած սերը՝ մանաւանդ թէ՛ մերձաւորու-  
 թիւնը ցուցընելու համար, փորձ փորձեցին ուրիշ  
 ազատութիւններ ու երկիրներ ստանալու: —  
 Մարդ չի գիտեր, թէ՛ որ բանին աւելի զարմա-  
 նայ, իրենց համարձակութեան, մանաւանդ թէ՛  
 յանդգնութեան — իրենց՝ առ կայսրն ունեցած  
 վտառհոթեանն եւ սիրոյն — թէ՛ կայսերական  
 տան՝ առ ազգային ցուցրցած գթութեան ու  
 հայրութեանը վրայ: Գիտէին ապահովագլուխ, թէ  
 Յովսէփ Բ. ալ իրենց նկատմամբ այնպէս գթած  
 ու բարեբար է, ինչպէս իր հանգուցեալ մայրը:  
 Ասոր փորձն առին շատ անգամ, լայն մանաւանդ  
 այն միջոցին երբ կայսրն անձամբ Եղիսարեթու-  
 պոլսն գալով, ի մերձաւոր սեսաւ ու ճանչցաւ  
 իրենց դիրքը, վիճակն եւ առ կայսերական վե-  
 հափառութիւնն ունեցած յարումը, սերնու հաւ-  
 ատարմութիւնը:

Եղիսարեթուպոլսեցիք ամենիմաստ ու սուր  
 քաղաքականութեամբ մը սրտերնին անոր առ-  
 ջեւը բացին. եւ համարձակեցան 1785ին աղեր-  
 սագրով մը, ընդհանրապէս՝ Գրանսիրլանտոյ,  
 եւ մանաւորապէս՝ իրենց հասարակութեան  
 արդիւնքներն ու արժանիքները կայսեր առջեւ  
 դնել: Աղերսագիրը կը շեշտէ ի մէջ այլոց, թէ՛  
 չայք իրենց անխնայ աշխատութեամբը, զաշ-  
 պարովի մասին ու որոքմեղի գաշտն ընդարձակեցին  
 եւ անոր վրայ գեղեցիկ քաղաք մը կանգնեցին.  
 — Թէ՛ Գրանսիրլանտոյ վաճառականութիւնը  
 յառաջացուցին, օտար ձեռակերտներ ներս բե-  
 լիւնով՝ եւ ներքինները՝ դուրս տանելով: Գուարբի,  
 խոզի, մեղրամսի, մորթի եւ այլն առևտուր  
 ընելով՝ սերութեան գանձուս մեծ օգուտ ըրին  
 ու երկիրը հարստացուցին: Խաղաղութեան ա-  
 տեն բարձրագոյն հրամաններն ու օրէքները  
 ճշգիւ կատարելով — իսկ պատերազմի սասնի  
 կամաւոր օգնութիւն տալով՝ ընտիր ձիեր ու  
 զգեստաւորուած զինուորներ, գուար եւ բնու-

թեան բերքեր մատուցանելով եւ սերութեան  
 ուրիշ օգտակար ծառայութիւններ ընելով —  
 Գրանսիրլանտոյ ազգերուն օրինակ եղան. եւ:

Ասոնց զօրութեամբն՝ երբքաղաքացի կ'ուղ-  
 շէն առ կայսրն.

Ա. կը խնդրեն՝ թէ՛, այն ամէն արտօնու-  
 թիւններն, որոնք Կարդոս Զ.էն եւ ետքէն Մա-  
 իրամ Թերեզիայէն սրուած են Եղիսարեթու-  
 պոլսը հասարակութեան, անթերի պահելու,  
 առանց անոնց մէջ բան մ'աւելցընելու, կամ  
 անոնց մէջէն բան մը հանելու: Բայց դուրս առ-  
 նուի, Մարիամ Թերեզիայի 1758 Նոյեմբ. 28ին  
 սրուած արտօնագրին՝ հինգերորդ կէտին վերջի  
 մասն. ուր իստին գառաստանի մասին կ'ըսուի  
 թէ՛ «պատճական իրեն» որպէս զի աւելի հա-  
 սուռն քննութեան տակ ձգուին, այն գառառին  
 ստեղծագործութեան հետ մէկտեղ խորհելով  
 որոշուին եւ վճռուին: Արդ՝ ասիպ վերցուի  
 իրիւ. անհարկուոր, շատ ծայրքեր, երթեւեկ  
 ու անհանգստութիւն պատճառող բան: —  
 Ազգին գործառնութեանց մէջ, ի դէպս բողոք-  
 ման՝ ինդիին երկրին վերին կառավարին երթնայ:  
 — Իսկ եթէ այս չ'ազուրի, այն ստեղ որոշու-  
 միջոցի մը մէջ հաստատելի մասնաւոր ատենա-  
 կալութիւն մը դրուի. որպէս զի ըլլայ թէ՛ հայ  
 ազգին վաճառականութեան վերաբերեալ խն-  
 դիրները՝ տարիներով երկընցեւելով, փնտ ըլլայ  
 թէ՛ առեւտրին յառաջացման եւ թէ՛ արքունա-  
 կան գանձուն:

Եւ որովհետեւ կը պատահի որ հայ հա-  
 սարակութիւնը՝ վճարմանէ փախչող խարդախ  
 պարտականներէն, վճարը չի կրնար ժամա-  
 նակին ընդունիլ. եւ արդարութիւնը՝ Լայերուն  
 հետ թէ՛ մէկ կողմանէ սատակ անգուժ կերպով  
 կը վարուի. եւ թէ՛ մէկալ կողմանէ՛ վարկին  
 յարգը կը փճանայ — որով ամենէն լաւ վաճա-  
 ռական տներն ալ հարկի եւ որ կործանին, ինչնալ,  
 վասն զի դատաստանը տարիներով կ'երկընայ —  
 անոր համար՝ հրաման տրուի, թէ՛ վերին կա-  
 ռավարութեան, թէ՛ գաւառապետներուն ու թէ՛  
 դատաստանարաններուն, թէ՛ ամէն պարտական,  
 որ կրնայ վճարել — լայն շարակամ յապաղ-  
 մամբ՝ չի վճարել — ընդ գրամամբ ստացու-  
 ծօցն՝ ու թ օրուան մէջ վճարէ իր պարտքը: Աս  
 հրամանը գործարարի ընդ պատասխանու-  
 ութեամբ, այնպէս որ՝ արգարութեան յապաղ-  
 մամբ յառաջ եկած փնտներն ինք դատաստան  
 իր յատուկ ստացուածքովը հատուցանէ:

Բ. Կնեդանի գոյներով կայսրն առջեւ կը  
 գրուի — եւ աս եւ աղերսագրին մատուցուելուն՝

բուն պատճառ — որ Գիւգիւլէօ գետին գրեթէ ամեն տարի պատճառած որոշմունքները, Եղիսաբեթուպոլոյ ստացուածոցը վերջի աստիճանի վնասներ կը հասցընէ: Աս ամեն բանին, գլխաւոր եւ մի միայն պատճառն է, քաղքին դիմացն եղող շէվէշ դաշտավայրը — Թեպետ գետին երկայնութեամբ լուսմբեր խնդնած, եւ ամեն միջոց բանեցընելով՝ անոր որողման առջեւն առնել ուզած են, բայց ի զուր: Գուխպառւմ ճարտարապետը՝ ջրանցքի մը ծրագիրը ներկայացուցած է քաղքին. բայց զանհկայ գործադրելն՝ անձնարին է. վասն զի, վերջի աստիճանի ծախք պատճառեւն զատ՝ նպատակին չէ հասցընել: — Մէկ խօսքով՝ բանը հոն կը յանգի, թէ որովհետեւ այս երկիրն ուղղակի կայսեր տրամագրութեան տակն է, հրաման տրուի հայ հասարակութեան, որ այն դաշտավայրը՝ մերձակայ Շարոշ սաքսոնական հասարակութեանն գնէ, տալով անոր օրինաւոր գինը: Եւ կամ ուրիշ ընդգոծելի պայմանով մը Հայոց յանձնուի այն երկիրն, որպէս զի քաղաքն ըստ իր յատկագրին՝ անոր վրայ ջրանց մը շինելով՝ Գիւգիւլէօյն պպակախիչ աւերինքէն կարենայ ինքզինք պպահովընել: —

Ան ստոյգ է, որ Գիւգիւլէօ գետն իր որողմամբը՝ շատ վնասներ կը հասցընէր քաղքին: Սակայն եթէ երկիրն դիրքը ու յարաբերութիւնները՝ երկրաշտփական աչքով զննելու ըլլանք՝ կը գտնենք թէ ոչ այնպէս շէվէշ դաշտավայրն էր, որ քաղքին վնասներ կը հասցընէր, որչափ գետոյն անկողնին փոքրկութիւնն ու եզերացածութիւնը: — Հէվէշ դաշտն՝ անընդմիջապէս քաղքին կից է. եւ իրաւջընէ իր սահմանօն՝ ըստ բնութեան՝ քաղքին կը վերաբերի: Եւ որովհետեւ իր ընդարձակութեամբն ու պտղաբերութեամբը՝ լաւ մշակելի երկիր մը կրնար մատուցանել քաղաքացեաց՝ անոր համար աչք տեղած էր հայ հասարակութիւնն այս երկիրն վրայ. բայց չէր կրնար առնուլ: Ուստի խնդրոյն օրինաւոր ձեւ մը տալով՝ իւրացընել կ'ուզէր զանհկայ: — Քաղաքն — ինչպէս ետքէն պիտի տեսնենք — թէպէտ իր վտանգներն հասաւ, դաշտավայրն ընդունեցաւ, վրան ջրանցք ու ստոր վրայ շտղացքներ շինեց, այսու ամենայնիւ՝ անկողն ետքն ալ, Գիւգիւլէօ գետին ջրերը յառաջուան պէս թէ զՀէվէշ ու թէ անոր մերձակայ տեղերը կ'ուղղէր շարունակ. այնպէս որ քաղքին մէկ բաւական մեծ մասը ջրի տակ կը լըղար: Ասոր առջեւն անուեցաւ հայիւ 1892ին, երբ որ

քաղքին դիմաց Գիւգիւլէօյի եզերքին բոլոր երկայնութեամբն ահագին հողաբլուր մը կանգնելով՝ որողմանց առջեւը ցմիշտ թումք մը քաշուեցաւ:

Գ. Կը խնդրէ հասարակութիւնն իր աղերսագրին մէջ, որ հայ պատանիներն, ինչպէս ուրիշ ամեն շրջակայ ազգայնութեանց տղաքը՝ տէրութեան բարձրագոյն պաշտօններուն մէջ առնուին, ըստ իրենց կարողութեանն ու ատակութեանը՝ երբ պարագ տեղ ու առիթ պատահի: —

Հասարակութեան կողմանէ առ Կայսր մատուցած աղերսագրին որպիսութեանն, ինչպէս նաեւ ոճոյն վրայ լուսաւոր գաղափար մ'ուռնեցաւ համար, հարկ է որ զանհկայ ամբողջապէս թարգմանելով՝ ընթերցողաց առջեւը դնեմ: — Ահա աղերսագրերը:

«Վնխախառ Կայսր»,

Եղիսաբեթուպոլոյ հաւատարիմ ու հնազանդ հայ հասարակութիւնը կը համարձակի — ներքոյ գրեանքներու երկուքին ձեռօք, որոնք առ այս հոս եկած են — 1783ին ներս մատուցած աղերսագրին, եւ վեհափառութեանդ նախորդներէն գթածաբար իրեն շնորհուած առանձնաշնորհութիւնները՝ սքրազան դահիչ առջեւը դնելու, եւ խոնորհութեամբ պաշտպանութիւնդ խնդրելու:

Վեհափառ Յէր — Չեր հրամանները, կարգադրութիւններն եւ ամենուն լաւութեանը համար դրած օրէնքները — զորոնք մենք՝ իբրեւ նուիրական բաներ կը յարգենք, ու զորոնք՝ ամէն տանն ծղզիւ պահպանելու՝ մեր գլխաւոր պարտքերէն մէկը համարած ենք. — եւ մեծափառութեանդ նախորդներէն մեզի տրուած եւ երկու անգամ նորոգուած առանձնաշնորհութիւնները — թէ, անոնք՝ իրենց էական կէտերուն մէջ, ոչինչ կերպիւ ե ոչինչ եղանակաւ փոփոխութեան կրնն. — նորէն խնդրելու կը համարձակինք:

Նախ, թէ մեր արտօնութիւններն, ամէն եւ իւրաքանչիւր կէտի մէջ — ի բաց առնելով՝ հինգերորդ կէտին վերջին մասին մէջ, ի պատճական եղած խառն դատաստանի նկատմամբ (mixli fori) եղածն՝ որ իբրեւ անհարկաւոր եւ միայն շատ ծախքեր եւ անհանգստութիւններ պատճառող որգոստայ (forum) ի բաց առնուի. — սակայն վեհափառութեանդ իմաստուն կարգադրութեանն ու արգէն ի նպատակ Գրանտիլուանիոյ թեմ իշխանութեան ըրած կարգադրու-

Թեանցը համեմատ ամրացուին, որ մեր վաճառականութեանը զիւրութիւն կու տայ:

Երկրորդ, բարձրագոյն որոշման հետեւութեանը, ալ ինչպէս յառաջագոյն, ամէն՝ Հայոց ազգին գործառնութեանցը վերաբերեալ քաղաքաբաշխութեան վճռոց մէջ — ի դեպ բողոքման — ընթացքն ուղղակի երկրին վերին կառավարութեան ըլլայ: Իսկ եթէ Չեք վեհապետութիւնը զատկայ շնորհելու անկող չէ, այն ժամանակ մեր խորին աղաչանքն ան է, որ բարեհաճի կարգելու, թէ ամէն՝ Հայոց ազգին վերաբերեալ — արգէն քիչ անգամ հանդիպող — իրաւանց ինդիւրներն, որոնք, բողոքման ձամբով արդունական ատենին առջեւը կ'ըլլեն՝ իրենց որոշումներն ընդունելու համար՝ տարւոյն որոշեալ միջոցի մը մէջ հաստատուելի ատենակալութեան առջև գրուին, որ անոնց վըայ առանձին կերպով խորհուի խօսուի՝ եւ յետոյ որոշուին: Արիկայ գլխաւորաբար սնոր համար՝ որպէս զի չըլլայ թէ իրաւանց ինդիւրներուն պատճառաւ, որոնք բարձրագոյն ատենակալութեան առջև խմբովին յառաջ կու գան, Հայ ազգին վաճառականութեան վերաբերեալ իրաւանց ինդիւրները՝ տարիներով երկնցուին, ի մեծագոյն փնտ վաճառականութեան, որով միանգամայն արքունական գանձուն զգալի փնտ հանդիպի:

Բայց որովհետեւ վեհապետութեանը մեծաշուք նախորդին տուած առանձնաշնորհութեան պատճենին Եզմընեղով կէտին զօրութեամբը՝ ապահովուած ենք, թէ մեր հասարակութիւնն աւելի եւս շնորհմունքներ ընդունի. — յաջորդ խօսքերովը: «Վապահուցնենք այս հասարակութիւնն, որ մենք իր վաճառականութիւնն աճեցընելու համար, իրեն պարտուպատշաճ օգնութիւնը կարողաբար պիտի մատուցանենք», սնոր համար չենք տարակուսիր, որ Չեք վեհապետութիւնն ալ՝ այս հաստատարիմ ու հնազանդ հասարակութեան, նոյն խտառութիւնը նորոգելու պիտի բարեհաճի: — Ուստի մեր աղաչանքն ան է.

1. Թէ որովհետեւ՝ այս Հայ վաճառական հասարակութիւնը, թեպէտ ունեւոր՝ բայց վճարման փախիղոց, նենգաւոր պարտականներէն, վճարման ժամանակին, ոչ իրենց պահանջմանցը ճիշդ վճարքը, եւ ոչ ալ պակասութեան վճարման, արագ արգարութիւն կրնայ գտնել. հապա ընդ հակառակն մէկ կողմանէ սաստիկ անարգ ու բռնաւորական կերպով, մեկալ կողմանէ թէ վաճառականութեան օրինաց

հակառակ եւ փոխառութիւնը բողոքովն ապականող ու փճացնող՝ հնարեալ փախուստներով, ան հիմն մերժութիւններով եւ փառասարման ստորմտեղ կը վարուին իրեն հետ. ու դատաստան դատաստան կը քաջբըրտուի տարիներով: — Այս՝ երկարատեւ, փեսասկար, եւ վաճառականութեան ու վարկին աննախապականիչ երթեւեկութենէն ու անհանգստութենէն, իրենց անխնայ աշխատանքոնք ալ, անպատճառ անման մէջ կ'իջնան. եւ ըստ հետեւորդի, ոչ միայն ներքին, այլ նաեւ անոնց հետ կապակցութեան մէջ եղող արտաքին վաճառականներ ալ կործանելու կը հարկադրին: Ասոր վըայօք դժբախտութեան մանմբ ամենէն տխրալի օրինակներն առջեւնիս կեցած են: Վասն զի վերոյիշեալ պատճառներու համար, նոյն իսկ ամենէն հաստատուն եւ հարուստ վաճառական տներն ինկած փճացած են. եւ որոնք որ դեռ փճացած չեն, պէտք է որ փճանան: — Անոր համար կը ինդրէ այս հուսատարիմ ու հնազանդ հասարակութիւնն, իր պահպանութեանը՝ եւ երկրին ընդհանուր առեւտրոյն յառաջացմանն ու վարկին ապահովութեանն, ինչպէս նաեւ տէրութեան գանձուն օգտին համար, օրինաւոր եւ արդար պաշտպանութիւն. եւ բարձրագոյն հրաման, սնոր նկատմամբ, որ վերին կառավարութեան, եւ ասոր ձեռօք վիճակներու եւ քաղաքային զատաստաններու հրամայուի եւ յայտնապէս (patentaliter) անոնց գիտութեանը հասցուի, որ ամէն վաճառական տուն եւ պարտապան, որուն դրական պահանջմունքներն աղատ (liquid) են յատուկ ձեռօք գրուած պարտականութեան թղթերը՝ փորձուած են — եւ վաւերական պատասխանատուութեան տակ ինկած չեն — հապա միայն չարակամ յապաղմամբ փախած. ու ձեւացեալ, տողակացուցիչ եւ նենգաւոր պարտականներ կը փնտ, — եթէ ժամանակին եղած առաջին ծանուցմանն եւ յայտարարութեան գրութենէն ետեւ, ու թը օրուան մէջ չեն հաստարցըներ իրենց ցուցուած պահանջական հաշիւներն — ըլլան անոնք, որեւիցէ վեճակի ու աստիճանի մարդիկ — նոյն պահանջմունքներն գործադրական ձամբով իրենց վճարել պիտի սրուի: — Այս ամենաբարձր հրամանը՝ պատկանել վիճակներն ու քաղաքային ատենակալութիւնները ճշդիւ պահեն. եւ անոնց յապաղման գործադրին. ապա թէ ոչ, իրենք զիրենք, չէ թէ միայն ծանր կշտամբութեան եւ պատասխանատուութեան տակ կը ձգեն, հապա նաեւ ցուցուած արգարութեան յապաղմամբը՝

կողմակիցներուն հասուցած վնասներն իրենց ստացուածքէն հասուցանելու պիտի պարտաւորին:

2. Բոլոր Եղիսաբեթեան պարտեզային հասարակութեան վերջի աստիճանի ապականութիւն — իրեն աներն, ագարակներն, երկիրները, ջաղաքները, կամուրջներն եւ ուրիշ ամէն ունեցածները փճացնելու սպառնացող աղէտը մը կը պատճառէ մերձակայ Գիւգիւլէօ գետին երազ հոսանքն, իր — գրեթէ ամէն տարի կրկնուող ողորմեաներովը: Աւ թէպէտ եւ ամէն տեսակ մտքէ անցած միջոցներ բանեցուցիչք եւ ամէն կերպ նախահոգ գգուշութիւններ ըրինք, սակայն մեր տներուն եւ ունեցածներուն ազատութիւնն ու պահպանութիւնը չկրցանք ապահովել: Թու մեր կանգնելու համար, մեր անտառները փճացուցիչք ու հազարաւոր ֆիտրինի ծախքեր ըրինք. այսու ամենայնիւ՝ ամէն գործածած միջոցներն ու գործարարած հնարքներն թալարդիւն ու անօգուտ մնացին:

Չեր վե հափառութիւնն անձամբ ակնատես եղած ու տեսած է այն մեծ վտանգն, որուն տակ ենթարկուած են այս հասարակութեան բնակիչները: Ծանօթ է վե հափառութեանը ստոր նկատմամբ շատ հեղ եղած փորձերն, եւ Պուխպատում երկրապետի հարիւրակտերն՝ ջրանցքի մը պեղումն համար շինած՝ մեծածախ ստուերաբաժիճը: — Նշելովս ամէն մարդու ծանօթ է, որ այս հասարակութեան դժբախտութիւնն ու վերահաս ապականութիւնը՝ յառաջ կու գայ տեղէ մը, որ պարտի ու զրացի սաքունակաւ Էւրոպ ըստած գեղին կը վերաբերի: Աս տեղը — որ Հէվէշ կը կոչուի — թէ՛ ասկէ յառաջ ու թէ՛ հիմակ բոլորովն աննշանակ դաշտ մին է, եւ շատ տարիներ, նուազ գնով մը մեր հասարակութեան վարձու տրուած էր: Բայց հիմակ — այն տանէն ի վեր, երբ մեր ապահովութեանը եւ մեր դժբախտութեանէն խաղտելու համար փորձ ըրած ենք զանկէպ գնելու — մէջը մտրացորին ցանուած է:

Այսպիսի տխուր եւ շուտ հոգացուելի պարագաներու մէջ կը խնդրէ հուսատարիմ ու հնազանդ հասարակութիւնը՝ վե հափառութեանը պաշտպանութիւնը: Եւ ծուր զրած կ'աղաչէ, որ շէրոր թէ պետութեան մը այնչափ օգտակար հասարակութիւնն — աննշանակ երկրի մը համար — որ արդէն իսկ աղքուտական ստուերաներու մէջ ինկող եւ անընդմիջակէս վե հափառութեանը անընդմիջակ տրամադրութիւնը ներքեւ գրուած է — իր տներովն

եւ ամէն ստացուածներովը փճանայ, լիննայ, Հապա՝ մեկըր զնեղով Պուխպատում երկրաշափին շինած եւ հասարակութեան վերջի աստիճանի վնասակար ու վտանգաւոր յատակադիճը՝ հրաման տրուի, որ շարոյցներուն ձեռքն եղած երկիրն առանց կողմակալութեան գնահատուի եւ Եղիսաբեթեան պարտեզային հասարակութեան տրուի. վճարելով գնահատութեան արժէքը եւ հասուցանելով միանգամայն այն երկիրն վայ ծանրաբեռնած պարտքերը: — Եւ կամ որեւիցէ ուրիշ՝ ընդունելի պայմանով մը, առանց բանը երկնցնելու, մեր իշխանութեանը յանձնուի այն երկիրն. որպէս զն անկից ետքը հասարակութիւնն իր յատուկ ծախքերով՝ իւր ապագայ ապահովութեանը համար Գիւգիւլէօ գետին ընթացքն ուղղելով, քաղաքն ըստ իր կամացն ու հաճոյցը անոր վայ նոր ջրանցք մը պեղել կարենայ: — Վերջապէս.

3. Խոնարհացար կ'աղաչէ հաստարիմ ու հնազանդ հասարակութիւնն, որ ասկից ետքը՝ բարձրագոյն սկզբանց ու դիտարդուութեանց համեմատ եւ յօգուտ եւ ի յառաջադիմութիւն բարձրագոյն ծառայութեանց կրթութիւն առած հայ ազգին պատանիներն՝ ընդունուած օրինացն ու հրամանաց համեմատ, տեղութեան, քաղաքային, առեւտրական եւ վճարական պաշտօններու մէջ առնուին, առանց ազգայնութեան նկատման. ինչպէս որ կ'առնուին Գրանսիլուանից ուրիշ ազգութեանց զաւակները: Եւ իրենց կարողութեանը՝ գիտութեանն ու լատարակութեանը համեմատ առաջարկուին պարագութեան մէջ եղած՝ կամ պատահելի պաշտօններու (Aperturen):

Ատնք են, ահա, ամենագլխած կայսր, ամենէն ջերմագին խնդրուածքները՝ հնազանդ ու հաստարիմ Եղիսաբեթեան պարտեզային հասարակութեանն ու ազգին ու ազգի ու.

ա. գարէ մ'ի վեր հոս Գրանսիլուանից մէջ պատուաստուած է.

բ. որ այն անապատ ու ամայի տեղերէն իրեն անխնայ աշխատութեամբն երկիրն իշխանէն թէ՛ թածարք օգնութիւն գտնելով՝ ամենէն գեղեցիկ քաղաքը շինած ու ընդարձակած է:

գ. Թէ՛ Գրանսիլուանից եւ թէ՛ ժառանգական երկիրներու վաճառականութիւնը ներքի եւ դրսի երկիրներուն ապրանքներն ու ձեռականները, մեկ դիէն ներս բերելով, մեկալ դիէն դուրս անելով — նսեւ մեծ քանակութեամբ՝ դուարի, ձիու, խոզի, օշխարի, բրդի, մեղրամով, ձարպի, կաշու, մաշկի եւ այլն, առուտուր

ընելով, ոչ թէ միայն Գրանսիրուանից եւ Հունգարից արհեստական մասին եւ սուրբ սուող հասարակ ժողովոգրեան՝ այլ նաեւ տերութեան գանձուն ընդհանուր օգուանները յառաջացուցած բարձրացուցած եւ ընդարձակած է:

Գ. Տերութեան երկիրներուն մէջ, ներքին՝ ինչպէս նաեւ տաճկական բերքերով առուտոր ընելով, եւ երկրէս ստակ տանող տաճկի ստորակարգեանները — իր արուեստին ու լուկարգադուած եւ ըստ օրինի վարած առեւտրովը — պետութենէն զուրս բրած եւ ասով ժառանգական երկիրներուն միլիոններ վաստակուցած է:

Ե. Գրանսիրուանից առաջին քաղաքներուն, ինչպէս Սիպինի, Պրաշովի եւ Գլուժի հետ — թէպէտ ամենեւին շնորհմունքներ չունի. ուր ընդ հակառակն՝ վերոյիշեալ քաղաքներու շատ ու մեծ առանձնաշնորհութիւններ արուած են — սուրբ տալով մէջ հաւասար է: Այսու ամենայնիւ, չէ թէ միայն հարկերն, այլ նաեւ ուրիշ՝ իրեն ծանարբեանութիւն պատճառող ամէն հասարակաց բեռերը, ամենայն հանդարտութեամբ ու սիրով կը կրէ. եւ երջանիկ կը համարի ինք զինք, որ իւր պատսպարանին եւ ամենարդար վեհապետին այսպիսի ծառայութիւններ կրնայ մատուցանել:

Զ. Խաղաղութեան ժամանակ՝ սիրով եւ հաճութեամբ կը կատարէ իր պարտքերը. տարածելով՝ առուտորը, հայտնացնելով տերութեան գանձը եւ ճշգրութեամբ կատարելով բարձրագոյն հրամանները:

Է. Պատերազմի տանն, մեծ քանակութեամբ, կամաւոր կանխիկ դրամով, պարգեւ ուտուրք տալով, բանակին պատրաստուած՝ ընտիր ձիեր ու զգեստաւորուած զինուորներ, դուար, եւ բնութեան բերքեր մատուցանելով՝ եւ տերութեան ուրիշ օգուակար ծառայութիւններ ընելով՝ Գրանսիրուանից ամէն ազգերէն ու հասարակութիւններէն աւելի ինք զինք նշանաւոր բրած, եւ վեհափառութեանդ հաւատարիմ ծառաներուն եւ ստորակարգեաններուն օրինակ ցուցուցած է:

Անոր համար ապահով ենք, թէ մեծափառութիւնդ, մեր խնարհ առաջարկութիւններն ու արջաչաքը հաճութեամբ կ'ընդունի ու այն ամէն վշտայուցումն ու ցաւերը, որոնք՝ ըստ մասին մեր գործառնութեանց եւ սասցուածոցն եւ ըստ մասին մեր ներքին կարգադրութեանցն ու նոյն իսկ ազգին՝ ցաւալի ճնշմանն ու տկարութեանը պատճառ եղած կրնան ըլլալ —

իրբեւ տերութեան հայր՝ հեռացընելու եւ զմեզ ակից ետքն պլ՝ արգար պաշտպանութեանը ներքեւ աննելու պիտի բարհեցանք:

Այս ամենահնազանդ ժողովուրդը՝ կը խնդրէ միանգամայն խնարհ հոգեւոր, որ ըստ մասին իրեն ու ըստ մասին արքունական գանձուն համար օգտակար աղաչանքը՝ հարցուփորձի եւ տեղեկութեան (pro informatione) համար, վերին կառավարութեան շնորհով. հայապարգայէս մեծափառութենէդ, իրբեւ մէկ ազատ եւ միայն աւակախեալ բան մը գլխութեամբ որոշուի:

Վիեննա, 1784 Յուլիս . . .

Մարկեղոս՝ Չիգիեան եւ Դոմինիկոս Սընրէդրեան.

Յանուն եւ յանձին բոլոր հասարակութեան: — Էմմանուէլ Չիգիեան դատարին — Եւգինէոս, Ղուկաս եւ Պետրոս Դանիէլեան, Անտոն Խիգուցեան, Մարտինոս Բազարուպանեան, Յովհաննէս Դէօրեօգեան, Գրիգոր Խիգուցեան, Ջաքարիա Ջաքարիան, Միքայէլ Չիգիեան, Ղուկաս Ոսէրիշեան Ղուկաս Լէնկլէյեան ծերակուսի անդամներու — եւ բոլոր երդուեալ ամենահնազանդ քաղաքացեաց եւ հպատակաց անուամբը:

Վզերսագիրն՝ չէ թէ միայն մեծ խնամքով յօրինուած է, հայապարգայէս կայսեր առջեւ կը զնէ. բայ սրտով ամէն բան, ինչպէս որ ազգայինը կը զգային այն միջոցին:

Մասնաւոր մտադրութեան արժանի բան է, որ այս աղերսագիրն, ուրիշ՝ ամէն թէ սակէ յառաջ ու թէ սակէ ետքը գրուած աղերսագիրներուն լեզուովը — լատիներէն — գրուած չէ, այլ գերմաներէն — այն սիրական լեզուաւ, զոր Յովսէփ Բ. պաշտօնական լեզուի բարձրացուցած է ընդհանուր ընելու ուզած էր:

Վզերսագիրն մէջ տեսնուած ամենէն զարմանալի բանն ան է որ — թէպէտ ապացոյց է մեծ վտահոգութեան, բայց նաեւ մեծ յանդգնութեան — ազգայինը աղերսագիրն վերջացընելու տանն, կ'աղաչեն կայսեր, որ չըլլայ թէ բացած վէրքերուն ու խնդրած շնորհմունքներուն նկատմամբ՝ Գրանսիրուանից վերին կառավարութիւնը տեղեկացնէ ու անոր կարծիքը խնդրէ. — այլ իրբեւ վեհապետ եւ ամենակարող տէր՝

՝ Պարտաւորուած եմ, Marcellus-ն այսպէս թարգմանելու, թէպէտ եւ ազնի գեանք, որ այս քահանային վերաութեան անուրը Մարտինոս է:

ոնձամբ քննէ խնդիրը, վճռէ ու գործադրել տայ: —

Թէ աղերսագիրը Մարտիրոս Չիգիեան քահանային ձեռօք ստորագրուած ու ներս մաստուցուած է՝ յայտնի է: Բայց շատ սարակուսական է, նախ, թէ իրենն ըլլայ նաեւ ոճր եւ այն սուր քաղաքագիտութիւն ցուցնող զեմ գրութիւնը: Երկրորդ՝ այն սաստիկ աչքի զարնող յանգուգն, համարձակ ու գրեթէ ստիպիչ վարմունքը: — Հայոց ազգը՝ եւս առաւել անոր մէկ անհաստ հասարակութիւնն, սասնկ բան մ'ընելու կարող չէ: — Ըստ հաւանական է, որ ազգայնոց բերանը դրած, ու զիրենք առած ըլլայ կայսրն՝ իրբեւ գործի, այն մեծագործ ու փրկուէտ վերանորոգութիւններուն, զորոնք գործադրել կ'ուզէր, ատենակալութեան մէջ եղած զեղծումներուն ու շարաշար գործածութիւններուն դէմ: —

Մղերսագիրն ունեցաւ ըստ ամենայն ընդարձակութեան իր յաջող ազդեցութիւնը: Զանցաւ վեց ամիս ու Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնն ընդունեցաւ ինքնակալէն, նոր ու վերահաստատուած առանձնաշնորհութեանց ընդարձակ կոնդակ մը, որ ազգայնոց ամեն ուզածները, կէտ առ կէտ կը շնորհէ՝ ի զարմանա եւ ի ջղատուն Հունգարացոց եւ շրջակայ Սարսններու:

Թէպէտ ան՝ 1785 յունուար 27ին ըլլա տեսած ու քիչ մ'ետքը հրատարակուած առանձնաշնորհութեանց կոնդակն ըստ մեծի մասին, հին արտօնութեանց — զորոնք ազգայինք ընդունեցան, ըստ մասին կարոլոս Զ.էն ու մեծաւ մասամբ Մարիամ Թերեզիայէն — բովանդակութիւնն ու հաստատութիւնն են, վասն զի անոնք պարտաւստուած են առաջիկայ կոնդակին մէջ՝ այսու ամենայնիւ, յինքենի ամբողջ մը կը կացուցանէ. որովհետեւ Յովսէփ կայսրը՝ զասոնք կը իւրացընէ, ու իր կողմանէ նորէն հրատարակուել կը հրամայէ: — Բայց ասիկ բոլորովին նոր արտօնութիւններ կ'աւելցուին անոնց վրայ: — արտօնութիւններ, որոնք իրբեւ թէ պատասխան են Եղիսաբեթուպոլսոյ հասարակութեան առ կայսր ներկայացուած արջանաց:

Առաջիկայ արտօնութեանց կոնդակին ձեռօք, ներածութենէ մ'ետեւ — ուր կ'ըսուի թէ Եղիսաբեթուպոլսոյ հասարակութիւնը ներկայացընելով կայսեր, իր հանգուցեղ մտքը վաղեմի առանձնաշնորհութեանց պատճէնին մէկ վաւերական օրինակը, կը խնդրէ, որ այն ամէն արտօնութիւնները մէկ երկու կէտ գուրս առնելով

— առանց մէկ փոփոխութեան, յաւելուածի ու կրճատման — հաստատուին ու ամրացուին:

Սը սահմանուի, թէ դուրս առնելով, նախ Մարիամ Թերեզիայի, կրօնի, աստուած պաշտութեան ու եկեղեցական կարգադրութեան վրայը ըրած որոշմունքներն — որոնք ինչպէս յայտնի է, Յովսէփ Բ.ի առջեւ ամենեւին արժէք մը չունէին: — Երկրորդ՝ դուրս հանելով Դրանսիականիոյ իշխանութեան մէջ ատենակալութեան վերաքննութեանը նկատմամբ գրուած նոր կարգադրութիւնները:

Նախ, Սը շնորհուի — վերցընելով այն կարգադրութիւնն, որուն համեմատ պատժական խնդրոց բանակցութիւններու վերաքննութիւնը՝ Գիւգիւլէտ գաւառին ատենակալներուն մէկտեղ գալովն որոշուելու եւ վճարուելու էր — Եղիսաբեթուպոլսոյ օրինակոր դատաւորին եւ իր խորհրդականներուն լիուրի իշխանութիւն ի պատժականս:

2. Սը շնորհուի՝ որ քաղաքն ու քաղաքացիք, իրենց գաւառին որեւէ տեսակ իշխանութենէն, թէ՛ ատենական, թէ՛ անտեսական եւ թէ՛ քաղաքային գործառնութեանց մէջ՝ բոլորովին ազատ ըլլան. եւ միայն արքունական վերին իշխանութենէն կախում ունենան:

3. Սը սահմանուի թէ այն առեւտրոյ վերաբերեալ գաւառատնական խնդիրներն, որոնք Եղիսաբեթուպոլսոյ ազգայնոց կողմանէ արքունական վերին ատենակալութեան առջեւ կը մատուցուին — մէկտի թող սալով այդբեանիներուն խնդիրները — որոշեալ ժամանակամիջոցի մը մէջ — այսինքն Ատուածայայտնութեան ատենները — ձեռք առնուին եւ ըստ փափաքանաց ազգայնոց՝ քննուին ու վերացուին:

4. Որովհետեւ վաճառականական խնդիրները, մասնաւոր պարտքերու նկատմամբ շատ են՝ անոր համար կը հրամայուի, որ անոնց քննութեանը նկատմամբ՝ Եղիսաբեթուպոլսոյ Հայոց մասնաւոր նկատում ըլլուի. եւ իրենց, սա տեսակ խնդիրները շուտ ձեռք առնուին: — Աերջապէս:

5. Որովհետեւ Հայք ալ ընդունուած են իրբեւ երբին զաւերները՝ անոր համար կը սահմանուի, որ անկից ետքն իրենք ու իրենց որդիքը հրապարակական պաշտօններու մէջ՝ այնպէս ընդունուին, ինչպէս երկրին օրինչ զաւերները: Չեմ համարիր աւելորդ՝ սա առանձնաշնորհութեան պատճէնին մտքով թարգմանութիւնն ընթերցուց ներկայացընել: կայսեր կոնդակը՝ յարողն է:

«Մենք Յովսէփ Բ. ողորմութեամբն Աստուծոյ ընտրեալ կայսր Հռոմայ, առաքելական թագաւոր Գերմանիոյ, Երուսաղէմի, Հռոմագարիոյ, Պոնտօսիոյ, Դարձատիոյ եւն, եւն:

Մեր ներկայ գրութեամբը, միտքը կը բերենք՝ մանուցանելով այն ամենուն, որոնց անկ է. թէ ձեր արածացեալ Նիշաբարթուպոլիս քաղքին կողմանէ, մեր Տպատաներն, այսինքն Էմմանուէլ Չիգիեան իսկական դատաւորն, եւ իր խորհրդականները Լուսիկ եւ Պետրոս Գանիէլեան, Անտոն Խիգուցեան, Մարտինոս Բաղրուպանեան, Յովհաննէս Գեօրգեան, Գրիգոր Խիգուցեան, Չաքարիտա Չաքարեան, Միքայէլ<sup>1</sup> Չիգիեան, Ղուկաս Ոսկերչեան, Լուսիկ Լէնկէիան ու մեկալ երգուեալ քաղաքացեաց անուամբը՝ պատուելի Մարկեղոս<sup>2</sup> Չիգիեան, աշխարհական քահանայ, աստուածաբանութեան վարդապետ եւ առաքելական քարտուղար. եւ սոյն քաղքին խորհրդականը՝ Դոմինիկոս Սընգրէգրեան՝ մեր գերագոյն գահին իրրեւ լիակատար իշխանութեամբ խրկուած պատգամաւորներն, որոնք քանի մը արածութեան պատճէններու վաւերացեալ ընդօրինակութիւնը մեր առջեւը դրին. որ նամակները՝ մեր վերոյգրեալ քաղքին քաղաքացեացը մասնաւորաբար տրուած արտօնութեանց եւ առանձնաշնորհութեանց վրայ կը խօսին. եւ զորոնք մեր՝ մեծաշուք յիշատակաց արժանի մայրն իրենց յանձնեց. — եւ յիշեալ Նիշաբարթուպոլիս քաղքին վերոյգրեալ դատաւորը՝ խորհրդականները եւ մեկալ երգուեալ քաղաքացիները՝ բոլոր Տասարակութեան անուամբը՝ խոնարհութեամբ խնդրեցին մեր վիճաբանութենէն, որ այն արածացեալ պատճէններն եւ այն ամէն բան, որ անոնց մէջ կը պարունակուէ — գուրս առնելով՝ զանոնք, որոնք որ Տասարակ քաղաքացիութեան, քրիստոնէական թոյլտուութեան, մեզի սիրելի Դրանսիականիոյ իշխանութեան մէջ կանոնուած ատենակալութեան վերաքննութեանը նկատմամբ ըրած օրինաւոր կարգադրութիւններուն կ'ընդգիմանան. — նմանապէս զուրս առնելով՝ Հինգերորդ կէտին վերջին յաւելուածը, զոր Գիւգիւլլէօ գաւառին — որուն մէջ կ'իյնայ յիշեալ քաղաքը — խորհրդականները վերաքննելի պատժական խնդրոց նկատմամբ գործածեցու.

պարտական են — վաւերական, օրինաւոր, սիրելի եւ ընդունելի նկատելով՝ եւ զանոնք մեր ներկայ թղթին մէջ բառ առ բառ անցընելով եւ գրելով՝ վերոյիշեալ քաղքին քաղաքացիներուն եւ անոնց յաջորդացը Տամար, գլխածաբար ամրացընելու եւ ամրապանծելու, թէ մեր կողմանէ պահելու, եւ թէ ձեր կողմանէ, որոնց կը պատշաճի, պահել սալու բարեհաճիք, — որ արածութեանց պատճէնին բովանդակութիւնն է յաջորդը.

«Մենք, Մարիամ Թերեզիա, ողորմութեամբն Աստուծոյ կայսր Հռոմայ, Թագաւոր Գերմանիոյ եւայն. — Դարոնց փորձառութիւնը կը ցուցնէ... — Տուեալ ի քաղաքի մերում ի Վիեննայ Աստրիոյ. յամի Տեառն 1758. նոյ. ամսոյն 23երորդ օրը. Մեր կառավարութեան 19 երրորդ տարին. Մարիամ Թերեզիա, յ. ձ. Գարբիէլ Պէդրլէ կոմս. յ. ձ. Ալբերգոս Ըօմլէոյի տէ 24ք Ըօմլէօ յ. ձ.՝»

Ուստի մենք, Նիշաբարթուպոլս օրինաւոր դատաւորին, խորհրդականներուն եւ մեկալ երգուեալ քաղաքացեացը՝ վերոյիշեալ աղաչանքը գլխածաբար լինելով եւ բարեհաճութեամբ ընդունելով՝ վերը գրած արտօնութեանց պատճէնը — որ մեր հուշարական-դրանսիականիսկական արքունեաց պաշտօնաւորն իսկանին մէջ գտնուած օրինակին հետ համեմատելով՝ ամէն կէտին ու ամէն յաւելուածին հետ ճիշդ եւ համաձայն գտնուեցան — մեր ներկայ գրութեամբն՝ առանց մեկ կրճատման, կամ յաւելման, կամ փոփոխութեան, առանց հին հրատարակութեան ժամանակ պատահած ընդդիմադարձութեանց, որոնք ըստ մասին յետս կոչուած են, ու ըստ մասին անկից ետքը յաջորդող մեր կարգադրութեան ու որոշման հետեւութեամբն՝ իրենք իրենցմէ դադրած են, անոնց բովանդակած ամէն յօդուածներն ու կէտերը — ի բաց առեալ զանոնք, որոնք վերոյիշեալ արտօնութեանց 2, 3 եւ 5երորդ կէտերուն մէջ պարունակուած են, եւ որոնք քաղաքացիութեան եւ զինման կարգադրութեանց, եւ որոշուած ատենական վերաքննութեան նկատմամբ՝ մեր տուած որոշմանը կը հակառակին. — որ Տրամանաց ու որոշմանց արժէքն ամէն տեղ առանց վնասու եւ առանց հակառակութեան կ'ուրեք որ պահպանուին — կ'ընդունինք, կը շնորհենք ու կ'ամրացընենք: Եւ Եղե-

<sup>1</sup> Աստիկ գրուած է արտօնագրութեան մէլ: Բայց զիտեք թէ այս անը Միշաբարթուպոլիսն է:  
<sup>2</sup> Բիւլ մը ետքը գալի հոյ արձանագրութենէն յայտնապէս կը տեսնուի թէ Մարիամը Մարկեղոսն էր:

<sup>1</sup> Տես այս հրովարտակ' Հայք Նիշաբարթուպոլիս, Հար. Ս. Վիեննա 1898, էջ 204—218:

սարթթուպուրայ բոլոր քաղաքացեացը, անոնց ժառանգներուն եւ անոնց երկսեռ յարողներուն նկատմամբ մշտնջենապէս իրբեւ վաւերացեալ եւ օրինաւոր կը հաստատենք՝ որ մենք ու մեր յարողներն, ինչպէս նաեւ ան ամէնք, որոնց կը պատկանին, կամ պիտի պատկանին, պահեն: — Մանաւանդ թէ կը հրամայենք, որ հինգերորդ կէտին՝ այն յաւելուածն ալ, որուն համեմատ գիւգիւլէօ գաւառին խորհրդականները՝ պատժական խնդրոց վերաբնութեանը նկատմամբ ընելու պարտական էին՝ ցմիշտ դուրս հանուած սեպուի, եւ այս մասին մէջ ալ, կարգաւոր դատաւորին եւ իր խորհրդականներուն, մեր գերագոյն հրամանացը համեմատ լիուի իշխանութիւն շնորհուի: — Նկատմամբ ինքնաշնորհութեան ընդունալու, որոնք Ստոյանածանայ Աւետման, եւ Յեանն մերոյ Համարձանն անոնին կ'ընեն՝ միշտ ամենէն մտօրիկ լուր օրուան գրուին: — Ասկից զատ՝ Քրպէս զի Հայոց փոյթն ու զանք՝ Գրանսիրուանիոյ մեծ իշխանութեան մէջ, պաշտօնականութեան յառաջամար ձեռք ասելի կենդանանայ — միշտ յարմարելով արդէն եղած ու ասկից ետքն ալ ըլլալի երեմանակի որոշմունքներուն — եւ որպէս զի առեւտրական գործոց, արուեստակերտաց տարածութեան եւ գործարանաց կանգնմանը մէջ աւելի մեծ եռանդով գործեն, — որոնցմէք որ իրենց յարող շնորհունքներն ընենք:

1. Եր պատուիրենք, որ վերոյիշեալ քաղաքն եւ իր քաղաքացիները, գաւառէն — որուն կը վերաբերին — ինչպէս նաեւ ուրիշ ամէն տեսակ իրուատութեան իշխանութեանէն, այնպէս ատենական ինչպէս քաղաքական ու տնտեսական գործառնութեանց մէջ՝ ասկից ետքն ալ բոլորովին ազատ ըլլան, ու միայն մեր արքունական կառավարութեանէն կախում ունենան:

2. Թէպէտ այն որոշման համեմատ, որն որ Գրանսիրուանիոյ մէջ ատենական վերաբնութեան համար, մեր կողմանէ զթածաբար տրուած է՝ անոնց որեւէ տնտեսական տրուած ու գործադրուելի խնդիրները՝ սովորեալ բողջման ձեռք, ալ՝ չէ թէ մեր թագաւորական կառավարութեան, այլ անընդմիջապէս մեր արքունական ատենակալութեան կ'երթան — այն դատաստանական գործոց նիւթերուն համար՝ որոնք իրենց կողմանէ հոն յատուցուի, եւ որոնք որ առեւտրին հետ որեւիցէ կերպով յարաբերութեան մէջ են, կամ որոնք որ, անոնց նկատմամբ, ինչեւիցէ տեսակ յապաղումն կը

բերեն — տարւոյն ընթացքին մէջ Յայտնութեան ժամանակամիջոցը կ'որոշենք. որուն մէջ՝ պարենածիններուն ուրիշ գործքերը՝ միայն այն ատեն ձեռք առնուին ու լիւանին քննութիւն ըլլուի, երբ այս տեսակ նիւթերը լինցած, վերջացած են:

3. Որոշեցինք՝ որ այս մեր կարգադրութիւնը, ինչպէս ատեններուն եւ տեղական խորհրդանոցներու նկատմամբ՝ այնչափ ընդարձակենք, որ — որովհետեւ պաշտօնականաց ձեռք՝ մանաւանդ պարագերու համար, սովորաբար շատ գատախաղութիւններ կ'ըլլան, անոր համար — այս՝ արդէն իսկ օրինաց ձեռք արտոնացեալներուն դատը, ձեռք առնուի եւ անոնց քննութեանը նկատմամբ՝ մանաւոր նկատում ըլլուի:

4. Արովհետեւ ընդունուած ընդհանուր քաղաքացիութեան ձեռք, այս քաղքին բնակիչներն ալ, երկրին՝ իրբեւ որդիքն ընդունուեցան, զթածաբար կը հրամայենք, որ եթէ անոնք, եւ անոնց զակները, արտք զիրենք հրապարակական պաշտօններու տակ կ'ընեն, այն պաշտօններու իրենք ալ այնպէս ընդունուին, ինչպէս երկրին ուրիշ զակները:

Վերոյիշեալ քաղքին առանձնաշնորհութեան հաստատութիւնը, եւ անոր վերոյիշեալ կերպով — որուած նոր արտոնութեանց ձեռք ալ — ցուցուցած ամենագլխած բացորոշումնիս, չէ թէ միայն այս քաղաքացեաց զթածաբար կ'արտայայտենք, հապա Չեղի ալ գերապատիւ, վերապատուեալ, արժանացեալ, մեծազգի, յարգեալ, բարձրացեալ, արժեատոհմ, քաջանուն, շքեղ հայեաց արանց — ինչպէս նաեւ մեր Գրանսիրուանիոյ ժառանգեալ իշխանութեան թագաւորական վերին կառավարութեան ամէն կարգացն ու վիճակացը, գաւառաց, զլիւսուոր եւ փոխանակի գաւառապետացը՝ քաղաքներու քառատուրացն ու քաղաքապետացը, եւ այն ամենուն, որոնք, որեւիցէ կերպով մեր իրական իշխանութեանը ասկ ձգուած են՝ կը ծանուցանենք ու կը հրամայենք, որ վերադրեալ քաղքին, թէ՛ հիմակուան եւ թէ՛ ապագայ քաղաքացիները — ընդհանրապէս եւ առանձինն, ինչ որ վերոյիշեալ կէտերուն մէջ բունդակուած են, հաստատութեամբ պահէք, եւ զիրենք՝ այս արտոնութեան՝ որեւէ ընդդիմացողն դէմ պաշտպանէք: Որ բախնի յիշատակին եւ պահպանութեանը համար, որոշեցինք, որ այս հաստատութեան թուղթը, պատճենի ձեւով, յիշեալ քաղքին եւ իր ապագայ քաղաքացեացն ապահովութեանը

Համար, մեր կախած մեծ կնքովը Հրատարակենք ու շնորհենք. անվնաս պահելով ուրիշին իրաւունքը:

Տուեալ Աստրիդ Վիննա քաղաքը. յամի Տեան 1785, մեր հոռոմական կայսրութեան քանակորդ եւ ժառանգեալ իշխանութեան Հինգերորդ տարւոյն՝ յունուարամսոյն 27 երրորդ օրը:

Յովսէֆի. յ. ձ.

Կարորա Քաղցի կամս, յ. ձ.

Մեծ Ալշայիի Յովսէֆի Տօնաթ. յ. ձ.

Եթէ ընթերցողը մտադրութեամբ կարգացած է առաջիկայ արտօնութեանց կնիգակը, կը գտնէ թէ աղաչանքով լի լինէն, նշանաւոր կէտ մը դուրս մնացած է: Եւ այս կէտն է, այն կէտը որուն մէջ, Եղեատարի թուրքացիք կ'աղաչան կայսեր, որ քաղքին դիմացն եղած ընդարձակ Հէվէշ գաղափարներն իրենց արուի: — Ասոր վրայ հոս ամենեւին խօսք չկայ: — Մարդ կը կարծէ թէ այս կէտը՝ բողոքովն մտնցուած, կամ կամք թող արուած է որոնումութեանց պատճենին մէջէն: Եւ կամ կայսրը՝ անտես ըրած ու տեղեկութիւն առնուլ ուզած չըլլայ այս բանին վրայօք: — Իրօք ալ, այս, այսպէս է: Այս կէտը կնիգակին մէջ ամենեւին շոշափուած չէ: — Թէ ինչու համար, չէր գիտեր Եղեատարի թուրքացիք հասարակութիւնը: Բայց ասոր պատճառը կրնանք գտնել՝ մանաւանդ եթէ մտածելու ըլլանք, այն պարագան, թէ իրենք էին աղաչողներն, որ այս ըստ մասին իրենց, ու ըստ մասին գանձուած օգտակար աղաչանքը՝ կայսրը, հարցուփորձի եւ տեղեկութեան համար, Գրանսիրուանից վերին կառավարութեան առջեւը չընէ. հասպա իբրեւ ինքնակալ տեր, ու պարզապէս իրմէն կախում ունեցող բան, աղաւաքար որոշէ:

Աւստի, որչափ որ ուրախացան ընդունած նորանոր արտօնութեանց ստացմանը՝ այնչափ ալ աւելի տխրեցան, այն բանին վրայ որ խնդրած աղաչանքին երրորդ կէտը դուրս ինկած ու մտադրութեան մէջ մնացած է: Եւ ասիկայ՝ այնչափ աւելի ցաւ պատճառեց իրենց, որչափ որ, այն միւրջին երբ կայսրն 1773ին Պաշայալով եկած էր — ու ազգայինք ցուցըցած էին իրեն այս երկրին դիրքն ու որպիսութիւնը — խոստացած էր, որ բանը կը կարգադրէ, կը լննցընէ՝ ի նպաստ հայ հասարակութեան:

Ազգայինք համարելով որ ձեռքի տակէն խաղ մը խաղացող կայ, եւ կամ պաշտօնեանե-

րուն մէկն՝ այն սարսն հասարակութեան պաշտօնագան էլած է, մտածեցին որ պատգամաւորութիւն մը խրկեն կայսեր: Կրօք (1785) աւգոստոս 22ին, արտաքը կարգի ընդհանուր ժողովք մը գումարելով՝ քաղաքաշխուժութիւնը խորհուրդ ըրաւ, թէ՛ նոր հրատարակուած արտօնութեանց դէմ՝ յարուցած ընդդիմադրութեանց՝ յետս կոչում ընել տալու, եւ թէ՛ մանաւանդ, Շարոշ գեղին ձեռքն եղած Հէվէշը, որ եւ է կերպով ձեռք բերելու համար: Աս ժողովքին մէջ միաձայն որոշուեցաւ որ Վիննա նորէն երեսփոխաններ խրկուին, որոնք գործքին ետեւէն իյնալով՝ ինչդիրն, ի նպաստ քաղքին լննցընեն: Աղաչեցին Վ. Տէր Մարտինոս Չիգիւնան ձեռնարկու եւ գիտնական քահանային, Լուսիկ Լենկիյեյանին եւ Ամրայ Գանիէլեանին, որ բարեհաճին յանձն առնելու այս բանը, երթան Վիննա եւ կարողութիւններուն չափ աշխատին, ու — որչափ ալ արժէ, թող արժէ — այն երկիրը՝ կերպով մը ձեռք բերեն:

Երբ վերջգրեալ անձնք, յանձն առին պատգամաւորութիւնը հասարակութիւնը խոստացաւ Չիգիւնանին, ստանալի երկրին մէջէն, ցորչափ կ'ապրի, քառասուն արտավար տեղ, եւ տասը ձողաչափ վտակու փայտ: Ի դիպուածի որ երեսփոխանք չարողցընէին երկրին ստացումն՝ այն ժամանակ, եկեղեցականն — ինչպէս անձամբ յայտնեց — ուրիշ հատուցումն չ'ուզեր, եթէ ոչ՝ ծախքն որ պիտի ընէ, Վիննա երթալուն, գալուն՝ եւ հոն ապրելուն համար: — Մէկալ երկու պատգամաւորին խոստացաւ քաղաքը, ամեն ամիս հարիւրական Ֆիտրին: Ասով գոհ եղան երեսփոխանք, եւ խոստացան, որ ուրիշ բանով հասարակութիւնն անհանգիստ պիտի չընեն:

Երկրորդ օրն, որոշեց մասարակութիւնն, որ ըստ սովորութեան ծառայ ընէ ալ տայ իրենց՝ իբրեւ օգնական: Աս ծառան Միքայէլ Պապիկն էր: Ասոր ալ խոստացաւ հասարակութիւնն ամեն ամիս երեսուն հունգարական Ֆիտրին: Բայց աւելցուց, որ ետ դառնալէն ետեւ Համարձակի բանով մը քաղաքաբաշխութիւնն անհանգիստ ընելու: — Բայց սակէ՛ պատգամաւորաց սիրով ու սրտանց ծառայութիւն ընէ. եւ բոլոր ուժովը ջանայ, որ չըլլայ թէ անհաճոյ խօսքի կամ կուռոյ մը պատճառ ըլլայ. որովհետեւ ընկաւտար իշխանութիւն արուած է երեսփոխանաց, զինք ձանձրելու եւ ուրիշ ծառայ մ'առնելու:

Պատգամաւորը ձանձրայ ելան: Եւ ինչպէս հետեւութիւնը պիտի ցուցնէ, որովհետեւ շատ

դժուարին եւ գրեթէ անհնարին էր զպաշտօնեաները վաստակելու, մանաւանդ զանոնք որոնք որ արդէն նոր արտօնագրին բանի մը կէտերուն համար շատ վշտացած էին Հայոց վրայ, անոր համար՝ առանց միջորդ մը փնտռելու շիտակ կայսեր դիմեցին:

Ինքնակախ, որ առաջիկայ ինչգրին լաւ տեղեակ էր. եւ ինչպէս ըսինք, անձամբ ակաւնատես եղած էր, որ այն Հէվէշ ըսուած երկիրն ըստ բնութեան աւ ըստ գրից միայն Եղիաբաթութուպոլսոյ Հասարակութեան կրնայ վերաբերիլ, — որպէս զի բանն առանց երկեցուելու ու ընդգրկուածեան վերջնայ — (Այսպէս պէտք էնք ենթադրել, որովհետեւ ասոր նկատմամբ մասնաւոր գրութիւն մը չունինք ձեռուընիս) առանց մէկուն գիտութեանն, առանց իր պաշտօնէից մեկուն խորհուրդը կամ կարծիքը հարցընելու, 1785 նոյ. 4ին, Հէվէշ երկիրն անմիջապէս Եղիաբաթութուպոլսոյ Հասարակութեան ձեռքն անցընելու վրայք, յարորդ կարճատես, կորուկ ու ապշեցուցիչ հրամանագիրը գրեց իր յատուկ ձեռքըր, կտոր մը թղթի վրայ:

Պիտան 1785, Նոյեմբեր 4:

«Առանց այս երկիրն Եղիաբաթութուպոլսոյ Հասարակութիւնը չի կրնար կանգուն կենալ: Թատուկ աջօք, այսպէս գասյ: Աստի եւ Հէվէշ երկիրն, անմիջապէս Հասարակութեան պէտք է յանձնել, եւ որեւէ ժամանակ ասոր ընդդիմացող գաւառակոմսութիւնն ու սքարսնական Հասարակութիւնը ճամբելու է:

Յովսէփ յ. ձ.՝

Յայտն է, որ կայսրն, այս բանն իր տիրինոս բնութեան ետեւէն երթալով՝ իր սովորական երազութեամբն ըրած ըլնցուցած էր: Իայց ետքէն — ինչպէս կ'երեւայ — երբ որ բանի մ'որ ետքը, այս բանիս վրայ ջիւ մը հանդարտ կերպով մտածեց, վճիռն անսփոփոս պահելով՝ անոր ուրիշ կերպարանք մը սուսաւ: — Ահաւասիկ՝ վերագրեալ հրամանագրին վրայ 14 որ ետքն եղած եղանակաորութեան հայեերէն թարգմանութիւնը:

«18 Նոյեմբեր. 1785.

Հէվէշ երկիրն, Եղիաբաթութուպոլսոյ Հասարակութեան տրուելու նկատմամբ ըրած որոշումս, այնպէս մեկնելու է, որ եւ Հէվէշ երկիրն Հայոց ձեռքն անցնիլը հարկաւոր կը համարիմ: Եւ այս Հասարակութիւնն իր ըրած առեւտրին համար, ինծի նկատմամբ շատ նշանակալից է: Այսու ամենայնիւ կ'ընդունիմ ընդհանրապէս, այն եղանակաորութիւնները, զորոնք՝ այս

վսիճանին կատարմանը համար, ըստ մասին Եղիաբաթութուպոլսոյցիցիներն ու ըստ մասին պաշտօնեայ լաւ կը համարին՝:

Յովսէփ յ. ձ.՝

(Ըտրասնիւթի):

ՅՈՂԸ ԱՆՅՈՒ



Յ Ե Ղ Կ Յ Ե Մ Բ Ե Ր

ՆՈՐ ՀՐՈՏՈՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԷ

- 120. ԺՈՅԻԿՈՍՆ Բ. Մ. — ԱճԵ. Հարկից Բազու, 15 Փետր. 1898: Բազու «Արօք» 1898. 8, 33 կրիս: Գինն՝ ըր. — .15:
- 121. ՏԷՐ-ԱՐԱՎԱՄՈՍՆ Ե. — Նոր քաղաքը հայերէն գարառուկ աշխարհարար լեզուի ոտսերէն թարգմանութեամբ: Ռոտտով Գոնի վերայ, 84. Յովհ. Տէր-Արարեսեանն 1898: Մի՞ն 8<sup>ր</sup> 575 երես (1150 սիւն), Գինն՝ ամենայն տեղ ըր. 5. —:
- 122. ՄՍԼԻԻՐ — Տարտիճ. Մօլիերի կատակահատ: Փրանսերէնից թարգմանից Խորէս Եւ. Ստեփանէ: Բազու. «Արօք» 1898: 8<sup>ր</sup> 95 երես: Գինն ըր. — .50:
- 123. ՄԱՀԱՐԱՉՄԻ ի իշխտակ Վասի Մ. Մամուրեան: Նուիթուի իր վնասակց Կողբ, մօրն ու եղօքը կողմէ: Իզմը, Մամուրեան, 1898. 8<sup>ր</sup> ԺԳ+104 երես: 1 Գատկերով:
- 124. ՊԵՏՐՈՍՈՍՆ Ե. — Այգետիրական օղեղործութիւն: Թիֆլ. 6. Մարտիոսեանց, 1898. 8<sup>ր</sup> 109 է: Հրտրէն. Հյց. Հրտրէն. Ընկ. Ռ. 140.) Գինն ըր. — .40:
- 125. ԵՐԵՄՅՈՒ. — Մարդ եմ: (Homo sum) Վէլպ. Գերմ. քաղաքից թարգմանից Մ. Մախասեանց, Թիֆլ. Մ. Գ. Խոսիտեանց, 1898. 8<sup>ր</sup> Է+428: (Թիֆլ. Հյց. Հրտրէն. Ընկ. Ռ. 146.) Գինն ըր. 1. —:
- 126. ՓԷՆԻՍԻՆՆԵՆՆ ԻՍ. ԱՅ. ԷԸ. — Համառոտ քաղաքային տունից եւ ծիսից հայաստանայ աստեղական ուղեւորաւ Ս. Ենկոնցոյ, ի պէտս ազգային

1 Ահաւասիկ կրկին հրամանագրեցուին զուրկ կայսր յատուկ ձեռք գրուած վերամեներն բնագիրը: Գոնէ գրին ստատիկ գրչութիւնն ու գժուարու ընթեանի ըբնայ այս բանը կը ցուցնեն:

«W. den 4ten 9br. 1785. Ohne diesem Terrain die Ebesalwger Gemeinde kann nicht bestehen. Ich selbst durch Augenschein habe so befunden; soll also der Terrain Heves derselben also gleich einzuräumen und der immer darwieder streitende Comitad und sächsische Gemeinde abzuweisen. Joseph.՝

„den 18. 9 br. 1785. Meiner Entschliessung wegen der Uebergabe der Terrain Heves an den Elisabethstädter Marke ist nur dahin Ausdeuten, dass ich den in dem Markt siel befindlichen Armeniern die Ueberkommung des Terrain Heves für nöthig Aussehe; und diese Gemeinde wegen den treibende Handel, mir sehr wichtig.

In übrigen genehmige ich zur Erfüllung dieser Zweck in Gantzen, theils von Elisabethstädter vorge. schlagener, theils von dem Cancellar für billig findende Modalitaeten. Joseph.՝